

ան երկիրը որ ատեն մը դրախտի պէս զարգարուած էր, և հիմա Վիրիկէի աւազուտներէն բոլորովին տարբերութիւն չէր ունենար՝ թէ որ բարերար բնութիւնը միշտ կտոր մը անուշ աջքով նայած ըլլար ան գեղեցիկ բլուրներուն, ան զուարթ ճափներուն, ան պարարտ դաշտերուն և ան սքանչելի հովիտներուն վրայ, որոնք Հայաստանի չորս զին պատած են. Ո՞իթէ մեր նախնեաց ժամանակն ալ նոյն Հայաստանը չէր, որ ան ատենուան բազմամարդ Հայաստանին միլիոնաւոր ժողովուրդը կերակրելէն ետեւ, օտար ազգաց ալ իր բարիքը կը սփռէր. նոյն Հայաստանն էր, բայց ոչ նոյն Հայերն էին, թէ որ կը ներեն ազգայինք աս խօսքիս: — Հիմա որ Կաղղիոյ մէջ աս տարի փետրուարի 24^ի պատահած խոռվութեան պատճառաւ շատ գործատուններ գոցուեցան և խիստ շատ գործաւորներ գուրս մնացին, տէրութիւնը զանոնք զբաղեցրնելու, և միանգամայն Դաղղիոյ օգտակար բան մը ընելու համար, կ'ուզէ բոլոր իր տէրութեանը մէջ եղած պարապերկիրները մշակել տալ նոյն աշխատաւորաց, և ասովնաեւ հիմակուան խեղձութեան դիմացը առնել: Տէրութիւնը արտաքին ու ներքին անբաւ ուրիշ գործոց զբաղած ըլլարով, կարելի է թէ մէկէն չյաջողի աս բանիս գործազրութիւնը. բայց օգտակարութեանը վրայ ոլ կընայ տարակուսիլ:

Հ. Տ. Թ.

ԲԱՍԻԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Բ.

Վշամանդի գոնուած ուղը, հետը գոյացած ուրիշ նիւթերը, բերեղային չեւերը: — Վշամանդի գոյացութեանը վրայ եղած էարծիները: — Վշիոյ և Պիրաղիլ մէջ ալ արտամանդ գոյանալը: — Որաւլուսը և Վաշնայի մէջ արտամանդ գոնուիլը:

• Բ. Տ. Չ տարի առաջ կը կարծէին թէ աղամանդը միայն այրեցած գօտիին տակը կը գտնուի՝ ինչուան տասնըութը աստիճան երկու կողմէն հեռաւորութեամբ, այսինքն Վսիա և հարաւային Վմերիկա: Վսիոյ մէջ կոլքոնտա, Ոիզագափուր և Պիենկալայի սահմանները շատ առատ գտնուեցաւ, մանաւանդ Հնդկաստանի հարաւային մասին մէջ տեղուանքը, Ուլաքքա թերակղիին մէջ, Պունէոյ կղղիին մէջ, և Պիրաղիլ Վերոտոֆրիոյ ըսուած ձորերը որ լեռներու մէջ են, և ուրիշ տեղեր: Եւրոպայի այլ և այլ թանգարաններուն հաւաքմանցը մէջ կը տեսնուի որ Պիրաղիլ եան աղամանդին բուն ծնծոցն՝ է երկաթի սև թթուակը:

Վշամանդի պարուտակը՝ կ'երենայ թէ երկրագէտներուն նշանել ըսածն է:

Վշ կարծուի թէ Հնդկաստան կարծրացած և ժամանային հող դարձած խիճերու մէջ կը գտնուի աղամանդը՝ կոտրտած բիւրեղի ձեւով: Վրիտանեան թանգարանին մէջ կան հեղեղական ժայռերու կտորներ՝ արևելեան Հրանդկաստանէն և Պիրաղիլէն բերուած, որոնց մէջ աղամանդ կը գտնուի: Հեւլանտ քաջ հանգաբանը աղամանդ մը ունի պարուտակով հանգերձ: Ուակին ըսածին նայելով՝ Պիրաղիլի մէջ ա-

1 Հանգին ելած տեղը, վրայի կեղեց:

2 Զար:

դամանդը խճի նման փիրուն նիւթի մէջ կը գտնուի , այնպիսի ժայռի վրայ՝ որ բուսական մնացորդներով և հեղեղական նիւթերով է ծածկուած : Ան խիճերուն մէջ շատ կը գտնուին քուարց ըսուած քարերէն՝ կլոր ձեռվ այլ և այլ մեծութեամբ , աւազի և երկաթոյ թթուակին հետ խառն . ասոնց հետ կը գտնուին նաև դեղին ու ձերմակ տպազիններ և ոսկիի հատիկներ :

Դամանդի բիւրեղային ձեր կանոնաւոր ութակողմն է՝ տասուերկու երեսով : Ուրիշ ձեւերով ալ կան , որսնցմէ կը ձեաննան վեց երեսով հատուածակողմ , քառակողմեան ձեւեր , և ծայրերը տաշած առ ՚ի շեղ եզելքներով խորանարդներ :

Այս պատմեն թէ Կոլքոնտայի մէջ վաճառականներէն և զործաւորներէն շատերը որ աս հանքերուս մէջ կ'աշխատին՝ գրեթէ բոլորովին մերկ կը պտըտին , միայն զլուխնին մետաքսէ փաթթոց մը կապած , վրանին ալ թեթև լաթ մը . ուրիշ բան հագնելու անոր համար կը վախնան որ չըլլայ թէ իշխանը կարծելով որ իրենք հարըստցեր ու բախտի հասեր են՝ վրանին տուրքերը ծանրացընէ : Երբոր պատահի որ մեծկակ կտոր մը դանեն , մէկէն կը ծածկեն նորէն հողուն տակն ու ան միջոցին հօն կը թողուն , ետքը ծածուկ վերցընելով՝ իրենց ընտանեօքը Ա իզափուր կը փախչին կ'ազատին :

Դէմըն բնագետը շատ խելքով կը գուշակէ թէ ադամանդը բուսական նիւթերէ ձեացած հանք է , և գուցէ պաօպապ և պանիան ըսուած ծառերէն ձեացած է՝ ջրհեղեղէն առաջ : Այրիւթերին կարծիքն ալ աս է թէ ադամանդն ալ բազմագունի ականց՝ պէս բոյսերէ գոյացած է . և իրեն կարծիքին հաստատութիւն կը սեպէ ադամանդին ունեցած աս յատկութիւններն որ լուսոյ ճառագայթները կը բեկըեկէ , և կը բորբոքի : Այս կարծիքը մենք ալ կ'ընդունինք՝ երբոր կը մտածենք

թէ ի՞նչպէս առատութեամբ գայլախաղի կ'ելլէ քանի մը բոյսերէ : Ա գ պամպու ըսուած եղեգին ծունկէն նեղէշիր կամ բուսական ոփալ գտնուեցաւ , որ ջրափայլ՝ ըսուած գոհարին յատկութեանցը հակառակ՝ զարմանալի յատկութիւններ ունի : Դարձեալ քանի մը տարի առաջ Կալկաթա մեծ տեկտոնի՝ մը կոձղէն քարացած կոթող մը ելաւ , որ յայտնի կ'երեւնար թէ փայտեղէն ջղերու հետ նոյն ծառէն քամուած էր : Աենաց փայտ և երկաթի փայտ ըսուած կարծր փայտերուն վրայ ադամանդի նման կարծրութի կը տեսնուի :

Ա երը ցուցուցինք որ բուսական փոշին և հեղեղական նիւթերը՝ քասքալահանքին չորս կողմը նստած կը գտնուին , և ահա ան տեղուանքէն կ'ելլէ աղամանդը . հաւանական է թէ մետաղական տարերքէն կրնան գոյանալան գոյները՝ որոնցմով ադամանդը երբեմն գունաւոր կը գտնուի . բայց գեռ ստոյգ փորձով մը չէ իմացուած թէ արդեօք իրաւցընէ աս տարերքներէն ադամանդի վրայ գոյներ կրնան տպաւորուիլ : Քովս գեղնագոյն ադամանդ մը կայ , բայց սիրտս չքաշեր փորձի համար փրացընելու : Հաւանական է թէ գեղին և ուրիշ գոյներու զանազանութիւնը՝ երկաթոյ կամ մանկանեղի թթուակէն պատճառած ըլլայ , իսկ կանաչ և ուրիշ գոյներուն պատճառ նիքելն ու քրոմը ըլլան :

Դամանդի հետ գտնուած նիւթերը՝ որ իրեն ընտիր նշաններն ալ կը սեպուին՝ ասոնք են . փայլուն հրահալական ու բակլայածեւ նիւթեր , տափակ խճածեւ զանգուածներ՝ որոնց կազմութիւնը գեղեցիկ է ու լիւդական քա-

1 Ի Դրուժան որ ջրափայլ կը նշանակէ , տեսակ մը գոհար է , որ ջրի մէջ խոթելով թափանցիկ կ'ըլլայ :

2 Տէկտոն ըսածը Փեկու երկրին մէջ շատ կարծր ծառ մըն է :

3 Ծառ մըն է որ Ամերիկայի տաք գաւառները կը մեծնայ , գեղերու մէջ կը գործածուի , նաև անիւներ ու ճախարակներ շինելու . իսկ Եւրոպէ իայր ըսուածը՝ Սիտէրոգմիլոն ըսուած ծառերուն մէկ տեսակն է :

ըին նման, առատ երկաթի սև թը-
թուակ, կապուտակ քուարց, դեղնա-
գոյն բիւրեղ և այլն:

Դամանդը թէպէտե աւելի գետե-
րու յատակները ու խոր փոսերու մէջ կը
գտնուի, բայց միայն ան տեղուանքէն
չէ, հապա ինչուան շատ բարձր լեռնե-
րու վրայ ճեղքուածներու ու նեղ ջը-
րանցքներու մէջ ալ ադամանդ գտնուե-
ցաւ: Ի ինսքոթէն կը պատմէ թէ ա-
րևելեան Հնդկաստան պարպուած ա-
դամանդի հանքերը՝ քանի մը տարիէն
նորէն կը լցցուեին, որ շատ զարմանալի
բան է: Պրազիլին ադամանդի հանքերը
կերպով մը արևելեաններէն վեր են,
վասն զի հոն թէ շատ աւելի առատ կը
գտնուի, և թէ գէշ քիչ կը գտնուի
մէջը: Ի այց վրան եղած ծախքը դուրս
հանելով տարին հազիւ թէ քառասուն
հազար լիրէ ստերլին կը բերէ, թէպէտ
և օրուան մը եղած ծախքը՝ քիչ ան-
գամ վեց կամ ութը փէնիքէն աւելի կ'ըլ-
լայ: Ի յուու ամենայնիւ պէտք է որ
մէջէն ադամանդ ելած երկիրը հա-
րուստ ըլլայ:

Գետեղերեայ պզտիկ ածուի մը հա-
մար, որ դեռ մաքրուած ալ չէր, գործ-
քին վերակացուն կ'ըսէ եղեր Ո'աւին՝
թէ աս գուղձը ինծի տասը հազար քա-
ռաթի ադամանդ պիտի բերէ: Ի յո-
չափ Ճզութեամբ գուշակել կուտան
ան նշանները որ առանց բնագիտու-
թեան ալ երկար սովորութեամբ ու
փորձով կը սորվի մարդս:

Հնդկաստան 1801էն ինչուան 1806էն
վերջը 204,000 ստերլինի ծախք եղած
է. և որովհետեւ Ո'ախոյ Խանէրոյի գան-
ձուն խաւրուած ադամանդը 115,675
քառաթ էր, և ոսկիին զինը 17,300
ստերլինի կը հասնէր, ուրեմն ադա-
մանդներուն գինը եղաւ ամէն մէկ քա-
ռաթին 33 շիլին և 9 փէնի, ադամանդ-
ներն ալ գրեթէ ամէնն ալ պզտիկ էին,
ծախքին գինն ալ չէին արժեր. իսկ
Պրազիլ թէպէտ և ադամանդները
թուով քիչ, բայց շատ աւելի վաստակ
կը բերեն տէրութեան իրենց խոշորու-
թեամիը. Պրազիլ ադամանդի հանքե-

րը տարուէ տարի 20,000 քառաթէն
աւելի չեն բերեր:

Ա'ըսեն թէ Պրազիլի մէջ ադամանդը
հարիւր տարի է որ գտնուեր է Ո'երո-
տոֆրիոյ և անոր մօտ տեղերը: Ի՞ն ա-
դամաննդներէն Հողանտա խաւրելով
տեսան որ Կոլքոնտայի ադամանդնե-
րուն բոլորովին նման են: Ի արձեալ
կարծիք եղաւ թէ Պրազիլի ադաման-
դը ասիական ադամանդներէն աւելի
կակուղ է. աս կարծիքը թէպէտե ա-
պացոյց մը չունի, բայց բոլորովին վեր-
ցուած չէ: Հնդկաստանին ադամանդի
հանքերը կ'երևնայ թէ շատ ատենէ՝ ի
վեր քիցած են, Պրազիլի հանքերն ալ
հիմակուան նշաններուն նայելով շատ
ատեն պիտի չքըշեն:

Խւրոպայի վաճառականութեն մէջ
եղած ադամաննիները հիմա մեծաւ մա-
սամբ. Պրազիլի հանքերէն կուգան:
Եցրկու անգամ սովորականի առատու-
թին եղած կը սեպուի. մէկ մը՝ Պրա-
զիլի մէջ գտնուելուն ետքը՝ երբոր քիչ
ատենէն բայց շատ դժուարութեամբ
Խւրոպայի մէջ իրըև ճշմարիտ ադա-
մանդ ընդունելի եղան. մէյմըն ալ
Գաղղիոյ խոռվութեան ատեն 1793էն
երբոր փախչողները ստիպուեցան ոչինչ
գնով ծախել իրենց ունեցած ադամանդ-
ները. տարակոյս չկայ որ այնպէս ար-
տորալէն առաջ եկած առատութիւնը
պատճառ կ'ըլլար ադամանդին աժըն-
նալուն, և ուզողը կրնար կ'ըսեն ոչինչ
գնով ադամանդ մը ձեռք ձգել, ինչուան
մէկ քառաթը ըսրս լիրայի, որ սովորա-
բար Ինգղիոյ վաճառականութեն մէջ
ութը լիրայ կ'արժէր:

Վ'զիւ գոհարները միշտ դժուարաւ
կը ծախուին վաճառականութեան մէջ,
վասն զի թագաւորները և թագուհի-
ները միայն կրնան գնել. Պրազիլի թա-
գաւորական գանձուն ադամանդները՝
տարակոյս չկայ որ թէ հիմակուան և
թէ հին ատենի թագաւորական ադա-
մաննդներէն աւելի ազուր են: Ի՞ն ա-
դամաննդներուն պատուականներն ու
խոշորները հոն պահուած են՝ ան փա-
ռաւոր սաղաւարտին զոհալներով զար-

դարուած գեղեցկութիւնը աւելցրնելու համար : Խակ մնացածները տէրութիւնը գեսպանին կուտայ որ ծախէ , ուստի Խնդգիոյ վաճառականութեան կը յանձնուին :

Խնչուան հիմա տեսանք մասնաւոր տեղերու սեպհական ազամանդները . բայց 1829^ի յունիս ամսուն մէջ Ա ան Հումագոլթի երկու ուղեկիցները ասիական Ոտուսաստանի Ուրալ լեռներուն արևմտեան կողմի դուրս երկնցած կտորին վրայ զննութիւններ ընելու ատեն՝ ազամանդներ գտան : Խոնցմէ եօթը հատը այլ և այլ մեծութք՝ Փորլիէր կոմմին երկիրներուն մէջ գտնուեցան , Փերմքաղաքին արևելքան կողմէն 160 մղոնի չափ հեռու , և իրենց փայլունութեամբը բոլորովին կատարեալ սեպուեցան , Պրազիլի ազամանդներէն ազնիւ , և ասիականներուն աւելի նման' :

1830^ի բոլոր ամառը ամենայն ջանքով ազամանդ փնտուելու ետեւէ եղան , և Խնկէլչարթ բնագէտը Տորփաթի համալսարանէն՝ որուն յանձնուած է հիմա ալ ան գաւառներուն մէջ ազամանդ փնտուելը՝ կը գրէ իր մէկ բարեկամին թէ ան տեղուանքը ուր որ առաջուց եօթը ազամանդ գտնուեր էր՝ հիմա ալ ոսկիի աւազի մէջ եօթը հատ ալ գտնուեցան առջիններուն նման , որոնց կշիռը $\frac{3}{8}$ և $\frac{2}{3}$ քառաթի բաժինէն ինչուան մէկ քառաթի է : Խոնք իրաւմանը են , բայց իրենց յատկութիւններովը ազնուագոյն ազամանդներու հաւասար . և ողիտէ թերեւս ատենով աւելի հարուստ ու խոշոր ազամանդներ գտնուին :

¹ Կ'երենայ թէ ազամանդը Ոտուսաստանի մէջ դտեր է նախ տասուփերէք տարեկան տղայ մը 1827^ի յունիսի 22ին , Ուրալ լերան արևմտեան կողմը՝ Փորլիէր կոմսուհույն երկիրներուն՝ Պրացեր ըսուած ոսկէ հանքին մէջ : Կը կարծուի թէ ադամանդ փնտուելու յորդորած ըլլայ նախ Մաւրիտիոս ինկէլչարթ 1826^ի երբոր Ուրալ լեռներուն վրայէն ճամբար ընելու ատեն՝ փլամթինի աւազը՝ Պրազիլի ազամանդի հանքերուն աւազին նման տեսեր է : Հումագոլթ արդէն գիտեր էր որ Ուրալ լերանց կազմութիւնը նման է Պրազիլի լեռներուն :

² Երբեմն գիպուած ով անբաւ հարստութեան գանձեր կը գտնուին : Պրազիլի մէջ մրջիւններու բոյն մը աւրելու համար գետինը փորելու ժամա-

խալանտայի մէջ Ջիբմանով կիրճը վազած ջրին յատակէն կարմրագոյն աղամանդ մը գտնուեցաւ . մէկ աղջիկ մը աս աղամանդը տարաւ խաթունի մը տուաւ ըսելով թէ վտակին ձորէն գտայ : Տիկինը , որ սովորութիւն ունէր ան վտակին եղերքը քարեր ժողվելու , իրեն վարձ վեց փէնի տուաւ , և աղամանդը Տուպլինի հմուտ ոսկերչի մը խաւրեց , որ Ճշմարիտ աղամանդ ըլլալը հաստատեց . նոյն կարծիքը հաստատեցին ետքը ուրիշներն ալ , և ըսին թէ աղամանդը անանկ դեռ ձեի չեկած՝ քան կինէ կ'արժէ : Տիկինը երբ որ ստոյգը իմացաւ , սկսաւ զաղջիկը մինտուել , բայց անիկայ չերեցաւ , գուցէ վախնալով որ ըլլայ թէ վեց փէնին ձեռքէն երթայ . կրնայ ըլլալ որ ան ստակը պայմանով ալ առեր էր :

—————

ԲՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑՄՈՒՆՔՆԵՐ

Խւշո՞ր ջրհանի մը միսոցին տակի կտորը գոց որ ըլլայ՝ դժուարաւ վեր կ'ելլէ .

— Ա ասն զի օդը միսոցին վրայ ծանրանալով՝ կ'ուզէ ջրհանին տակի օդին հետ հաւասարակիցու ըլլալ . և երբոր միսոցը վեր կ'ելլէ , ջրհանին մէջի օդին սիւնակին ալ վեր կ'ելլէ . աս օդին սիւնակը դրսի մժնոլորտին սիւնակին հետ հաւասար է :

Խնջու թէ որ ջրով լեցուն դաւաթի մը բերանը թղթի կտորով մը գոցելու ըլլաս , անանկ որ բոլորովին գաւաթին բերնին հետ կաչի , և մէկ ձեռքդ թղթին վրայ դրած՝ տափարակ տեղ մը

նակ՝ ոսկեոյ հանք գտնուեցաւ : Ասանկ ալ Մահանանք գիպուածով իմացուեցաւ թէ որթը ոսկեոյ մասունք կը ծծէ , որ եաքը որթոյն մսիրին մէջ կը գտնուին : Երբեմն կարծես թէ ոչխարհներուն ակռաները ոսկիով առգորուած են , որ անշուշտ ծծըմբակառն երկաթ է . զիրթըն պատմեցինձի , թէ որ մը սեղանի վրայ հաւը կարելու ատեն՝ կուրծքի ոսկիին վրայ բարակ ոսկիէ թիթեղ մը պատուած տեսէր է . տսկէց շատ հաւանական կերպով գուշակեց թէ ան հաւը իր երկրին մէջէն անցած վտակին բավէն խոս կերպած պիտի ըլլայ :